

Ապրիլ թիւ

# ՍԻՐՆ, ՀԱՅ ԱՄՍԱԳԻՐ

Դ. ՏԱՐԻ-ՆԱՐ ՇՐՋԱՆ

1930 Յ. Ա.-ՕԳԱՏ.-ՄՊՏՄԲ.

Թիւ 7-8-9

## ԽՄԲԱԳՐԱԿԱՆՔ

### ՀՈԳԵՒՈՐ ՀՈՒՆՁՔ

Ամեն. Դուքեան Սրբազանի մահով սգաւոր Ս. Յակոբը, պահ մը պայծառացաւ ժպիաներով՝ Յունիսի 22ին, Ա. Էջմիածնի կաթողիկէ Եկեղեցւոյ Տօնին, քահանայական Զեռնագրութեանը տաթիւ մեր Ընծայարանի կիւլպէնկեան Դասարանի տթը Սարկաւագներուն։ Եօթանասնական թուականներէն ի վեր առաջին անգամն էր որ Ս. Յակոբի մէջ դպրոցական մասնաւոր պատրաստութեամբ օժտուած երիտասարդներ, աւարտելով իրենց ուամանց համար ծրագրուած շրջանը, շքեղ և հոգեյոյից հանդիսաւորութեամբ մը կը կոչուէին Սուրբ ծրաւայութեան, ընդունելով քահանայական Զեռնագրութեան չնորհը և օծութիւնը Ս. Հոգւոյն։

Հոգելոյս Ս. Պատրիարքը ինքն պիտի կատարէր այս Զեռնագրութիւնը Վարդավառին, դպրոցական տարւոյն ճիշդ վերջը, Մահը խլեց մեր ձեռքէն այդ թանկազին անձնաւորութիւնը, սուրբ քահանայութեան մշտածպիտ եւ լուսաշող տիպարը, և մենք զբկուեցանք իր կրօնաշունչ պատգամներէն, որոնց մով պիտի պայծառակերպէր իր նորընծայ աշակերտները և պիտի հրճուեցնէր հոգիները հաւատացեալներու բազմութեան։

Բայց այդ նուիրական ժամուն Դուքեան Սրբազանի յիշատակն ու հոգին կը թրթուացնէր Ս. Յակոբի մթնոլորտը և անշոշտ Անոր շունչին թարմութիւնը զգացին իրենց կուրծքերուն տակ այս նորընծաներ, երբ իրենց երեսը դարձուցին արեւմուտք, ծնրազիր եւ ձեռամբարձ, դէմքիմաց պատրիարքական սեւասքոլ աթոռին հետ, եւ երգուեցաւ Աստվածային եւ Երկնաւոր Ընուրի, հաշակելու համար իրենց մատազ հոգիներուն նուիրումը աստուածային պաշտօնին։ Հայաստանեայց Եկեղեցւոյ մէջ։

Երուսաղէմի Ընծայարանին այս հոգեոր հունձքին մէջ էր մեր Մեծ-Վարդապետի հոգին, որ իր Յորելեանին առթիւ կարուկ եւ յատակ կերպով արտայայեց թէ ինքն իրրե Հայաստանեայց Եկեղեցւոյ քահանայ եղած էր ինչ որ եղած էր, և թէ իր կեանքին մնացեալը պիտի նուիրէր քահանաներ հառցընելու իր Մայրենի Եկեղեցւոյն։ Դուքեան Սրբազանի կեանքին վերջալոյսին հասունցած հոգեոր հունձքն եղաւ այս Զեռնագրութիւնը, որ պատմական մեծ արժէք մը պիտի ունենայ Ս. Յակոբի համար մասնաւորապէս և Հայց, Եկեղեցւոյ համար ընդհանրապէս։


1915 տարին, Հայ ժողովուրդի ջախջախման թուականն է։ Համաշխարհային պատերազմը մոխիբներու վրայ նստեցուց Հայ Ազգը։ Մենք ամէն բան կրանցուցինք, բացի մեր ապրելու իրաւունքն և վերաշինուելու հաւատքէն։ Հայ Ազգին համար ամէն բան է իր Մայրենի Եկեղեցին։ 1915 էն ի վեր այս Եկեղեցին ալ սարսեցաւ և սասանեցաւ։ Արմաշի Դպրեվանքը, որ կազմակերպեալ կարեռը հաստատութիւն մըն էր հոգեւորականներու պատրաստութեան համար, կործանած էր կարդին։ Միակ կեդրոնը կը մեար Երուսաղէմ, որ Մեծն Բրիտանիոյ գրօշին տակ ամէն ապահովութիւն կուտար վերստեղծելու նոր Դպրեվանքը մը։ Այս տողերը գրողին ջանքերով և ողբացեալ Բարերար Պատրիկ էֆ. Կիւլպէնկեանի առատաձեռնութեամբն հնարաւոր եղաւ Ամեն. Դուրեան Սրբազնի տրամադրութեան տակ դնել, պէտք եղած անձերը եւ գրամական միջոցները և Ա. Յակոբի Միաբանութեան բարեյօժար օժանդակութեամբ կազմակերպել Ընծայարանը 1925 ին, եւ հինգամեայ խնամոտ կրթութեան մը շնորհիւ հասունցընել և պատրաստել Ա. Յակոբի մէջ առաջին հոգեոր հունձքը։

Պատրաստութիւն ըսելով կը հասկնանք Հայ. Եկեղեցւոյ պաշտօնեաններուն հոգեւոր եւ մատաւոր արժէքներուն եւ արժանիքներուն կազմակերպութիւնը։ Հայ. Եկեղեցին, իր պատմական կեանքի ընթացքին մէջ, միշտ ջանքեր ըրաւ պատրաստելու իր պաշտօնեանները։ Եւ մեր օրերուն՝ Արմաշի Դպրեվանքէն սկսեալ մինչեւ Երուսաղէմի Ընծայարանը, եւ վաղն ալ Անթիլիասի Կիւլկեան ձեմարանը, մեր նախնեաց այդ բարձր և պայծառ տեսիլն է որ կ'առաջնորդէ Հայ. Եկեղեցւոյ՝ իր պաշտօնեանները պատրաստելու համար իրենց փափուկ պաշտօնին։

Տգիտութիւնը, որ մայրն է բոլոր չարիքներու, պէտք է որ վերնայ մեր Մայրենի Եկեղեցւոյ պաշտօնէութեան մէջէն։ Պաշտօնէութեան տղիտութիւնն է պատճառը Հայ. Եկեղեցւոյ վրայ յածող ստուերներուն։ Հնարաւորութեան սահմաններուն մէջ թոյլ պիտի չտանք որ հոգիով և մտքով անպատրաստ մարդիկ սքեմաւորուին։ Թոյլ պիտի չտանք որ աշխարհիկ կեանքի պայքարին մէջ նաւարեկեալներ, Եկեղեցական պատմուճանի տակ ծածկուին կրծելիք հաց մը գանելու համար, վերջապէս թոյլ պիտի չտանք որ Հայ ժողովուրդը ուժանայ իր Եկեղեցիէն և մոռնայ իր հայրենի աւանդութիւններն ու առաքինութիւնները և աւրէ իր հայացի նկարագրին ամէնէն աղուոր գիծերը՝ այլասերիչ ազդակներու տակ։

Այս եղած է քառասուն տարիներէ ի վեր, Արմաշէն մինչեւ Սիոն, հետապնդուած նպատակը։ Եւ ասոր համար է որ արժէք եւ նշանակութիւն ունի Կիւլպէնկեան Ընծայարանի ութը Սարկաւագներուն Զեռնադրութիւննը, Փառանդաւորաց Վարժարանին նախակրթական քառամեայ շրջանին վրայ՝ հինգամեայ խնամեալ հոգեոր և մտաւոր գաստիարակութեամբ պատրաստուելէ ետքը։

Այս ութը երիտասարդներ 1915 ի ապականիչ արհաւերքներէն ճողովրած հոգիներ են։ Խրաքանչիւրի կեանքին մէջ հայ տառապանքին, հայ ժողովուրդի գոյութեան պայքարին մէկ դրուադը կ'ապրի։ Նատ յուղիչ եւ ցնցիչ են ատոնք իրենց պատմական մանրամասնութիւններուն մէջ։ Անոնց անմեղ բայց գիտակից մանկութիւնը քալած, քալած է արիւնի եւ կորուսի բոլոր ճամբաններէն։ տեսած են եւ հիմայ շատ լաւ կը յիշեն իրենց ծնողաց, իրենց



քոյրերուն և եղբայրներուն, իրենց ազգականներուն և ծանօթներուն վճացման պարագաները։ Անոնք Ա. Յակոբի հայրական հովանիքին տակ դտան հաւրազատ ձնողքի մը գուրզուրանքը, իրենց կեանքին ասպահովութիւնը, իրենց հոգիին և մոքին համար մաքուր և առողջ սնունդ մը, և զմայլելի միջոցներ և դիւրաթիւններ՝ զարգանալու և պատրաստուելու համար։

Անոնք այս բոլոր խնամքները չեն կրնար ուրիշ կերպով արժեցնել բայց եթէ նուիրուելով իրենց Մայրենի Եկեղեցւոյն և ծառայելով Աւետարանի Դատախն. Գատ մը որուն անունով հալածուած էին իրենց ձնողքը և իրենց կեանք տուող հայ ժողովուրդը։

Այսնի յաջորդ սիւնակներուն մէջ մեր ընթերցողները պիտի դանեն Նորըն ծաներու կենասդրութենէն միայն քանի մը զիծեր . . . :

Խոկ այս Խմբաղրականին մէջ մեր նպատակն է վեր հանել սա՛ իրողութիւնը թէ Ա. Յակոբի մէջ ձեռք բերուած հոգեոր հունձքին ամբողջութիւնը նոր ոյժ և նոր կորով մը կը բերէ այս դարաւոր հաստատութեան և այս հաստատութեան միջոցով ալ Հայաստանեայց Եկեղեցւոյն։

Մեր նորընծաներէն իւրաքանչիւրը կը ներկայացնէ արժէք մը՝ իրբեւ անհատականութիւն, որ ժամանակի կը կարօտի իր վերջին եւ փորձ կաղապարը առնելու համար։ Ժամանակը եւ գործնական կեանքը, մանաւանդ ուսանելու եւ ուսուցանելու յարատե եւ կանոնաւոր աշխատանքն է որ պիտի կերպաւորէ եւ պիտի կերտէ իրենց մտաւոր ոյժը, լաւագոյն պայմաններու մէջ կարենալ ծառայելու և օդտակար ընծայելու համար իրենց ծառայութիւնը։

Ա. Յակոբի մժնոլորտը կրօնականացնող է. իրենց գպրոցական դրասեղաններուն վրայ, ինչպէս նաև Սրբոց Յակոբեանց խնկաբոյը և խորհրդաւոր կամարներուն տակ, անուշցաւ անոնց հոգեոր կեանքը, եւ վաստահ ենք որ փորձառութեան բովքին մէջ աւելի եւս պիտի շինուի այդ կեանքը եւ պիտի ուժաւորուի։ Այնքան շատ և այնքան զանազան են ազդակները և զսպանակները իրենց մտատիպարներուն, մեր Տէր Յիսուս Քրիստոսէն, Պօղոս, Թադէոս և Բարթողիմէոս Առաքեալներէն, Ասհակ-Մեսորոպէն, Օձնեցիէն, Նարեկացիէն, Շնորհալիէն, ևայլն, մինչև Վարժապետեան, Խրիմեան, Օրմանեան և Դուրեան։

Ի՞նչ ըրբինք այս Նորընծաներուն մտաւոր պատրաստութեան համար։

Հինգ տարիներու շրջանին մեր ըրածը համեստ իրականութիւն մըն է։ Դուրեան Սրբազնի նման բազմահմուտ եւ փորձ Վարդապետի մը շունչին և ուղղութեան տակ տուինք իրենց ինչ որ կարելի էր։ Իւրաքանչիւր նիւթի համար տարեկան 30-33 ժամ դաս յատկացուեցաւ։ Հայերէններու (դրաբար եւ աշխարհաբար) մասնաւոր խնամք տարուեցաւ։ Հայագիտական նիւթերու ծանօթացան։ օտար լեզուներու մէջ Անդլիերէնի մանաւանդ այնչափ վարժուեցան որ կրնան դրել եւ խօսիլ եւ նոյն խոկ քարոզի փորձեր ընել չափով մը։ Ֆուանսերէնով կը կարգան և բաւական կը խօսին։ Առին Յունարէն, Լատիներէն, Երբայերէն եւ Արարերէն լեզուներու տարերքը՝ իրենց ուսման եւ ընթերցման մէջ դժուարութիւններու առջեւ չգթելու չափ։ Ուսան Ա. Գիրքը եւ անոր մատենագրութեան պատմութիւնը, եւ շատ լաւ սորվեցան իրենց Ազգին և Եկեղեցւոյն պատմութիւնը և Պատմութիւնը Ընդհ. Եկեղեցւոյ, Խր-

նամքով ուսումնասիրեցին իրենց Մայրենի Եկեղեցւոյն դաւանաբանութիւնը, սորվեցան, ջերմ պաշտպանը ըլլալով հանդերձ իրենց Մայրենի Եկեղեցւոյն, այլասիրական ոգի տածել հանդէպ ուրիշ յարանուանութիւններու : Տեսան Քրիստոնէական կրօնի ամէնէն պահպանողական չառագովութիւնը, նոյնպէս ամէնէն ազատ կարծիքները : Վարժուեցան Աստուծոյ խօսքը ուսանելու և ուսուցանելու գիտութեան եւ արուեստին, ինչպէս նաեւ Եկեղեցական ընկերաբանութեան կանոններուն : Դուրեանի դասախոսութեամբ հմտացան Ազգային Մատենադրութեան պատմութեան, կրօններու պատմութեան եւ փիլիսոփայութեան պատմութեան : Վարժուեցան դրասեղանի լարուած աշխատութեան, եւ կրցան իրեւ թէզ իրենց տրուած ինչ ինչ նիւթերը ուսումնասիրել իրենց ձեռնադրութենէն յառաջ : Վերջապէս իրենց նախակրթութենէն մինչեւ Զեռնաւդրութեան օրը, երկար տարիներու ընթացքին, առ տու իրիկուն կատարեցին աստուածային պաշտամունքը Ս. Յակոբի կամարներուն տակ՝ հայ ժամակարգութեան անթերի կիրարկումով, և սիրով կատարեցին Սուրբ Տեղերու մէջ իրենց պարտականութիւնը այն ծանր արարողութիւններու եւ թափորներու առթիւ, որոնք անհրաժեշտ են հոս՝ Երուսաղէմ՝ պահելու և պահպանելու համար Հայ Ազգին միջեկեղեցական իրաւունքները :

Աւետարանը հունձքի եւ մշակի օրինակներով կը փոխարերէ առաքելական գործը :

Խորունկ հրճուանքի և կրօնաշունչ զուարթութեան առիթ մըն է որ Սիոնի բարձունքին վրայ հոգեոր յուսալից հունձք մը հասունցաւ :

Մեր ցնծութիւնը սակայն մռայլներ ունեցաւ՝ մեր անզուգական եւ յաւերժայիշատակ Մեծ-Վարդապետին, Ամեն. Եղիշէ Դուրեան Սրբազնին տարաժամ մահով : Ասոր վրայ աւելցաւ սուդի ամպ մըն ալ՝ Ծնծայարանիս Բարերար ազնուասիրտ Պատրիկ էֆ. Կիւլպէնկեանի նոյնքան տարաժամ և դառնաղէտ կորուստով :

Երկուքն ալ խանդավառ էին այս հոգեոր հունձքին տեսիլով :

Այսօր իրականութիւն մը եղաւ այդ տեսիլը :

Մեր նորընծաներ շատ համեստ են : Վստահ ենք որ համեստութեան օսծութիւնը միշտ պիտի փայլի իրենց վրայ եւ ազգակ մը պիտի ըլլայ իրենց համար շարունակ ուժաւորուելու և յառաջանալու համար :

Բայց մենք ի՞նչ ալ ըրած ըլլանք ոչի՞նչ է, առանց տատուածային օրհնութեան :

Եւ իրենք, նորընծաներ, ի՞նչ ալ եղած ըլլան, ոչի՞նչ պիտի լինին առանց Քրիստոսի սիրոյն և ոգւոյն :

Միշտ մեծ ճշմարտութիւններ են Փրկչին պատգամները .

Հունձք բազում են, եւ մշակ սակաւ (Մըր. Թ. 37. Ղիս. Ժ. 2):

Զի բազում են կոչեցեալք, եւ սակաւ՝ ընտեալք (Մըր. Իթ. 14):